

Որ թըշուառի մ'ոսկորներնդ են շինուած .  
 Հարուածեցեք. քանզուի համայն տիեզերքն  
 Որ կուտակուող աւերներուն տակը գէթ  
 Զրկիչուդիւն հետ զրկիղու ալ տառայի,  
 Եւ Անձրիին հետ ժրպիտն ալ չըքանայ,  
 Թէ անգոր են ձեր հարուածներն ահարկու  
 Զնշել իսպառ կիրթի, մեղթի զըղեակներն,  
 Որոնց ուտին ներթև, ո՛ն, շատ կոյսերու  
 Ածթանքի արտատուքներ կը հոսին,  
 Զեղի նրէր իմ կուրծքիս տակ զաւարուն  
 Վրէժի Դանթը մըրընչող ահագոչ,  
 Որ չար մարդոց օրէնքներէն գայրացած  
 Հայհոյանքով կը դարբերին ամէն օր:

ԱՐԱՄ ՍՐԱՊԵՆՏ

Վ. ԵՆԱՊԵՏՍԱԿՈՒՆ ԱՅՅՅԵԼՈՒԹԻՒՆ

Ի Ս. Ղ. Ա. Զ. Ա. Բ.

Միարանութիւնս պատիւ ունեցաւ հիւր-  
 ընկալելու Սեպտ. Յին (չ, 8) Ն, Վ. Վիկտոր Լամանուէլ Գ. Խտայից թագաւորը,  
 ընկերակցութեամբ իր մօրեղբոր իշխան  
 Թոմմազոյի, Պատերազմական նախարարին,  
 Կոմակալին, սպաներու և հետևող պայտասականներու:

Բուրբուրով անակնկալ էր իր այս այցելութիւնը — զոր առաջին անգամ կու տար մեզ, մինչ Վենետիկ անգամ դեռ հասած չէր: Ինքը կու գար Ալքրիակոսնի մէջ իր «Թոփնաքըիս» զրօսանաւով հանդիսատես ըլլալու իտալական նաւատորմին ռազմափորձերուն: Ուստի երբ Վենետիկի ժողովուրդը սոյն կիրակի առտուն թագաւորին գալստեան կը սպասէր, անդին Ս. Ղազարու Հայրերն իրենց ջերմ յարգանքները կը մատուցանէին անոնց Վեհ. թագաւորին:

Վիկտոր Լամանուէլ իր բուրբ իօսքերուն մէջ ընտանի կերպ մը ցոյց կու տար. կը յիշէր իր մանկութեան ժամանակ տուած զուարթ այցելութիւններն ի Ս. Ղազար, երբ դեռ զահաժառանգ փոքրիկ իշխան մ'էր: Ընդհանրապէս իր հարցումները կը դառնային վանքին հիմնարկութեան, մեր պազային արդի վիճակին և հայկական և

կեղեցւոյ ծիսական արարողութեանց շուրջը, որոնց ըստ ամենայնի շատ տեղեակ կը ներկայանար: Յիշեց նաև իր Ս. Լ. Վ. միածին երթալը՝ երբ դեռ թագաւոր չէր: Կրտստան մէջ երբ տեսաւ հայկական հին զբառները՝ իսկոյն կ'ըսէր որո՛ւ և ո՛ր թուականին վերաբերելը, որով կը ցուցնէր նա և թէ ինքը ո՛րքան երևելի զբանագէտ մ'է: Հին զբառներու ճոխ հաւաքածոյ մ'ունի եղեր իր արքունեաց մէջ, և որոնց մասին արդէն ընդարձակ ուսումնասիրութիւն մը հրատարակելու վրայ է:

Եկեղեցւոյ մէջ տեսաւ իր մօր Մարգարիտա Մայր—Թագուհին ընծայուած մեծ ու շքեղ վարագոյրը, որ կախուած էր Աստուածածնայ տօնին առթիւ: Մեծ ուշադրութեամբ կը դիտէր եկեղեցւոյ թանկագին զգեստները, որ ի տես զրուած էին Ն, Վեհափառութեան: Այցելեց նաև վանքիս Նորնծայրաբան և ընտանի ու քաղցր ոճով հարցումներ ուղղեց նոյն իսկ էն փոքրիկին: Բնական Գիտութեանց Գահլիճին մէջ պատուասիրուեցան թագաւորն և իր հետևորդները արեւելեան անուշով և ըմպելիով: Ի վերջոյ առաջնորդուեցաւ Տպարանը, ուր վերջին Կեղունին թղթատած պահուն՝ հանդիպեցաւ յանկարծակի իր և իր արքայական ընտանեաց պատկերին, զոր դիտեց ժպտազին և գոհունակութեամբ:

Գրիթէ ժամ մը իր ներկայութեամբ պատուելէ վերջ «Հայոց վանքը» — ինչպէս կ'ըսէն իտալացիք—ի նշան իր գոհունակութեան սեղմեց մի առ մի Հայրերուն ձեռքըր. և սպա վանքին զբան զիմաց թագաւորն ինքն անձամբ քաշելով Հայրերուն խմբովին լուսանկարը, ինչպէս նաև իր հետևորդներէն մին՝ իւր տպագրութեամբ մը մեկնեցաւ իր շոգեմակոյով զէպի Վենետիկ:

(Բիւ ժամանակէն եոյն յուսանկարներէն մի քանի հոտ մեզ դրկուցաւ յագուտրակոս սրբաբնիկէն):

\* \* \*

(Չգտտոս 20ին Ս. Ղազար հիւր ունեցաւ Բունաց թագաւորին Գահաժառանգ

որդին՝ իշխան Գոնսթանթինը գրեթէ երկու ժամու չափ, որ դիտեց ամբողջ Գրանտունը, Գահլիճը, Տպարանը և Եկեղեցին ու շրջագայեց պարտէզը: Պատշաճ պատուասիրութեամբ մեծարուեցաւ իշխանը:

Ուրիշ Նշանատր Այցելուք

(Օգոս. 4. - Լեդիցիա իշխանուհի՝ Սաւլոյ տունէն, Խաւիլոյ նախորդ թագաւոր Ուսպերթոյ Ա.ի եղբոր կինը:

» 10. - Տիկին՝ գաղղիացի մեծ գրագէտ և թատրերգակ Ալեքս. Տիւմայի:

» 26. - Դուքս և Դքսուհի Փրենցաւոյ Ալվարէս տի թուրեոտոյ. (խաւալացի):

» 29. - Վանտոր Իվան, հունգարացի առաջնակարգ գրագիտուհի:

Սեպ. 13. - Շիրվանշատէ՝ իր ամբողջ ընտանեօք:

» 18. - իշխանուհի Փողենցիանի, (խաւալացի):

» 19. - Կոմսուհի Էֆէմիա Աուէրսֆէլտ Պալլեադրէմ, գերմանացի հեղինակուոր մատենագիր:

» 27. - Մարքիզ Վալաէթէրրացոյ՝ Սպանիոյ դեսպան Ի Հոովմ, իր ամբողջ ընտանեօք:

» 28. - իշխան Լեւիոյ Ռին, Օրսինի:

» Անթ. Գուրթի, որ Այցելուաց Տետրին մէջ այսպէս արձանագրած է իր անունը. «Ant. Curti-poeta milanese-augurante la indipendenza dell' Armenia » . Անր. Գուրթի-միլանցի բանաստեղծոր կը մտարէ Հայաստանի անկախութիւն:

Սեպ. 30. - Փիէն տը Գուստէլ, գաղղիացի նշանաւոր թատերագիր:

» Սիւզան Ապու, դուստր «Թագաւոր Լիբանց»ի Հեղինակ Էտմոնտ Ապուի, և քննի՝ Փիէն տը Գուստէլի: Զ. Գ. Տ.

Ս Ր Բ Ա Գ Ր Ո Ւ Թ Ի Ե Ն

Հանդիսարանիս 382 էջին մէջ, Եղիշէի ձեռագրին գլխակարգութիւնը՝ « Զորորդ յեղանակ՝ » ուղղելի է « Հինգերորդ յեղանակ »:

Բ Ո Վ Ա Ն Գ Ա Կ Ո Ւ Թ Ի Ե Ն

Հ Ա Տ Կ Ա Կ Ա Ն Ճ Ե Մ Ա Ր Ա Ն

Յ. Վարդան Հաջումի. — Երդմունք դիտց և արտից . . . . .	369
Յ. Դ. Տայեանի. — Եղիշէի շորս յեղանակներ հնագոյն դրչագրի մը մէջ . . . . .	380
Տորթ. Պապիլ. — Լատինական տառերը, և տառկական, պարսկական և արաբական լեզուները . . . . .	390

Գ Ր Ա Կ Ա Ն Գ

Վիկտորիա Ազամուր. — Նոր երգեր, թրգ. Զ. Ա. Ղազարեան . . . . .	395
--	-----

Արսէն-Երկաթ. — Վերագործը . . . . .	348
Dorat. — Արսէնն ու զեռտի նապատակները (Թրգ. Սա. Եազըճեան). . . . .	400
Յ. Յ. Ազիբ. — Լեման Հուրդ, Հայաստան երբեքն և այժմ. . . . .	401
F. Veuillot. — Ֆրանսայի 1789 մեծ յեղափոխութենէն դրուագ մը (Թրգ. Աւ. Վ. Սիրունեան) . . . . .	406
Արամ Սրապիամ. — Կայծահին . . . . .	41-
Յ. Դ. Տ. — Վեհապետական այցելութիւն Ի Ս. Ղազար . . . . .	411